

**ՍԱՐԳԻՌ ԱՐՔԵՓ. ՍԱՐԱՖԵՑՆ**  
(Հորուայիստիւն)

**ԵՐԻ ԵՒԾՆՉԻՆ**

Առօն առօնութեա, ոչ ոճ պար շորէ  
Խոսլ յասկանէ զի՞ւ ի՞ւ եւ զի՞ն,  
Գում նոթեղուց ի՞ւ, հասուացու,  
Սամիցն ու լ զի՞ւ և զի՞սոր ամէն.

1 Արդ եցնեալ եմ ի թօւին փրկչի,  
Հազար եւ եօթն հարիւրորի,  
Քառասներորդ եօթներորի,  
Ի միջագէտո հուպ Ցիգրիսի:

2 Այս է յԱմիթ չէն հրաշակերտ,  
Որ եւ ասի Ցիգրանայերտ,  
Եղեալ քեւույս նախ աշակերտ,  
Որ նոյն Ամիթոյ էր հովուապետ:

3 Եղնողը եկեալ ի բաղչյա,  
Է բան իրեանցիսկ հայրենոյ,  
Բրնակէին անդ ըստ մարդոյ,  
Աբարտնդույ Հուարտուոյ:

4 Քանդի Սեպուհ իշխանք կորդեաց,  
Որը տիրէին եւ բաղչիանց,  
Զինեալ յաւէժ ընդգէմ միմեանց,  
Բօնակ առնէին տարագընաց:

5 Հայր իմ կոչիւր Քանէնց Սահակ,  
Մայրս Կուրտինեանց Մարթա զուակ,  
Երկուքն իսկ լու բարոց անակ,  
Զորս գովիլ ինձ թեպէտ չէ հարկ:

6 Զի Բաղչեանց յայս է համբան,  
Թէ Կուրտինեանց եւ Քանէնց տուն  
Զիարդ էին յայր բարեան  
Եւ ընջաւեա եւ զարդարուն:

7 Կաեւ Յակուտ պապս մայրական,  
Որ բարուն էր ըզչեա մահաւան,  
Կընով իւրց սակաւամեան,  
Էր առաջնորդ հօտին Ամեւան:

8 Աս մինչ Բագէ չէր յանդորրու,  
Որդուվ իւրով Արբահամեն,  
Կրստէր ի վանս Ասորը Յօհաննու,  
Ակրածայնեալ Ամբուզու:

9 Աւր նա ու որդին ըդհեա ռասման,  
Եղարդ, վեզար եւ գաւազան,  
Ի միարին արժանանան,  
Անուլ ի առս հանդիսական:

10 Անար ապոյ սոյն էրկրին,  
Յուխս երթային յէլիմածին  
Աւր նըւիրակ դոյդ կարդէին,  
Մեր աղուանից մեն աշխարհին:

11 Եղեալ նոցա պաշանըն զայի,  
Դարձեալ ի վաս տեղոյն իջման,  
Կաթուցիկոսն որ հնէր յատեան,  
Եպիսկոպոս կից զերկոսեան:

12 Որը եւ անտի յետ ինչ ամաց,  
Ըստ բաղձանաց պրափից իրեանց,  
Ցուխս դընային մըրոց տեղեաց.  
Ցերուաալմ չէն որերայեաց:

13 Աւր Գրիգոր քաջ պատրիարք,  
Ճանաւէկով, նոյուն տահմ, յարկ,  
Աննէր նոցա շուք շնորհ յարդ,  
Կարգեալ յիւրոց բարձեաց կորդ:

14 Որ եւ զնոսին ըզհեա փոքու,  
Զոյդ նըւիրակ սուրբ Յակուու,  
Կարգէր յաշխարհս մեծ Մոսկովու,  
Եւ մանաւանդ Ամժարիանու:

15 Ցետ վաղանման Գըրիդորի,  
Այս երկրին հայր եւ որդի,  
Գընան ի չէն կոստանդնի,  
Ցաւուր Յակոր պատրիարքի:

16 Անդէն նոքին մարգավարեալ,  
Առ ժամնակ մի դագարեալ,  
Տետան Յակուու ծանօթացեալ,  
Ի նըմանէ լինին պատուեալ:

17 Աւր Կարապէտն որ որվածի,  
Ապարանից թագաւորի  
Տայր ըլքուր իւր հարազատի,  
Պատին Յակոր վարդապէտի:

18 Այս ոս եղեալ յետոյ միջնորդ ո  
Կարգիւր պապ իմ, անդ առաջնորդ,  
Շինին Ամիթոյ յայնժամ պեմ յորդ,  
Պետրոս Բաբրոյն կացեալ յաշըրդ:

19 Այս ինչ լինէր իրը յայն ամին,  
Յօր ըսկըսոյ նախ առաջին,  
Ցանդէտո գինել զնոյս արեգին,  
Անդ մօր իմում յանքոյթ զըրին:

20 Իսկ յետ իւրու հընդից ամաց,  
Հանս իմ Յակոր զաթուն յանձնեաց,  
Արբահամեն որդույն կամոց,  
Հաւանութեամբ իւրաց խաշանց:

21 Ցետ սակաւու պապ ծերունի,  
Ի վանս տեղույն որ Արղնի,  
Բարձրահայեաց Աստամածածնի,  
Ի հանդերձեալ անդրափիի:

22 Ապա ըււեալ Արբահամեն,  
Երթայր ի չէն կոստանդրիս,  
Աւր յանս իւր յետկար առնու,  
Առ հովուել զիմ Ամեայ ածու:

23 Յայրեմ վայրի, զառաջոշեան.  
Աշեասնդըր որ հիւզանդեան,  
Կաթուղիկան Արտասեան,  
Զըլէր անտի առ վայրի իշմնի:

24 Ու եւ ընդ իւր տանէր անգամ,  
յեղիկից քաղաք յայնժամ,  
Ըլքեսիս իմ Տէր Արտահամ,  
Զէրթ ուղեկից եւ բարեկամ:

25 Անտի քեռիս դաս ի վէհէն,  
Յնմիթ քաղաք դարձեալ անդրէն,  
Պատուիր յողջյն իւրմէ հօտէն,  
Քաջ եւ հըսկող հովուի զօրէն:

26 Նա զի համեստ մայր իմ Մարթա,  
Թողեալ յատին զին եօթնամեայ,  
Փոխեալ եր առ կեան մըշտակոյ,  
Զարդանայի առ քեռս ապա:

27 Եւ մինչ էի իրը եօթնամեան,  
Վարժեալ փոքր ինչ յընթերարան,  
Բրնակից եւ յօթորան,  
Արտահամու քեռւոյս արժան:

28 Անդ եւ ի բեր վահո Արդշնոյ,  
Ու կատի յընթեներոյ  
Ուր եւ գըպիր եղէ յետոյ,  
Մատոյելով եկեղեցոյ,

29 Ապայ ըզպէստ հոգւյն ջօնքեալ,  
Փոխիւր յատեաց հոյր իմ սիրեալ,  
Որ ուղարկուն եր թագուցեալ,  
Զի ի նեղաց կայր պակուցեալ:

30 Որ զաւուրս իւր միշտ համբուրեաց,  
Ըղ առնութիւն կուռ փորեանոց,  
Եւ մեծ սովու միշտիտոց,  
Զօկերջին բաժակ լերդոյն փորձեաց:

31 Յետոյ քեռիս յամին հազար,  
Եօթըն հարիւր որ մինայոր,  
Ընդ վաթօններորդ երրորդ համար,  
Գրաւիւր մահու չափեալ յամայոր:

32 Եւ զի վաղան ոյյն իմ քեռւոյ,  
Դիմիւր ի զանս իսկ Արդշնոյ,  
Ուստի թաղիւր մերձ հօր իւրոյ,  
Անդ առ դըրան եկեղեցոյ:

33 Այն զի քեռիս զրթով սրբան,  
Դաստիարակ դօտաւ իմ անձին,  
Վասն այն զանուն հօրը յարին,  
Թաղեալ՝ առի լօքեռւոյս նուրախ:

34 Ի նոյն վայրի հետ Յավակիմ  
Որ էր նոնիրակ ի գաւառն իմ,  
Սուրբ Յակոբայ որ ի Սաղիմ,  
Դու թ ցուցանէր ի վերայ իմ:

35 Յօր եւ յարէր զիս յիմ նահանգ,  
Սուրբ Քաղըքին տեսման փափաք,  
Յորմէ եղէ իսկ Սարկաւագ,  
Ի Դամասկոս մայրաքաղաք:

36 Ընդ որ յետոյ անտուսաւ ելի,  
Յեերուսաղմ յոխտ ուուր շըրմի,  
Իւնակի ի մեծ զոլիս եկի,  
Որպէս ի վեր անդր ասայի:

ՕՐԻՄԽՈՅ Կ. ՊՈՂՍՈՅ 4. ԽՍԱՀԱԿ Գ. ՄՐԱՊԵԱՆ  
18 Ցուսի 1906 Միաբան Անտոնեան:

Աւրծ:

1720—1775.

## ՍԱՐԳԻՍ ԱՐՔԵՊ. ՍԱՐԱՎԵԱՆ

Ն Ի Ւ Ի Ր Ժ Ա Մ Ռ Ո Ն Ը Կ Ը

Ճեղկոնթիւր:

Երբ Բարդ էն Ա.ի հրատարակած “Յով-  
հաննէն Կոլոս Պատրիարքի կենսագրութիւնը”  
(Վիճնատ 1904) կորդացի, մատղրութիւնս  
գրաւեց Կոլոսի աշակերտաներէն նշանաւոր ան-  
ձնաւորաթիւն մը, Սարգսին Վ. Արտավեան, վա-  
ղաց ծննօթ գրիթէ միայն իր հրատարակու-  
թիւններովն, երբ մանաւանդ անոր մանրամասն  
կենսագրութեան գյուղթիւնը կը ծանուցանէր  
բանստէր վարդապետը (էջ 202, 218), Ան-  
արակյան շատ նոր աեղեկութիւններ ամփոփած  
պիտի ըլլար սոյն կենսագրութիւնը՝ Արդպի եւ  
իր ժամանակին դեպքերուն վրայ:

Այս կենսագրութիւնը կը պահուի Անտո-  
նեան Յարդելի Միաբանութեան Մրջագիւղի  
(Կ. Պողս) վակըք: Իմ իննդրանօքս եւ բարեհամ  
թոլուութեամբ ազնուամիտ գերապայշառ  
Արբահօք՝ գերյ. Միասէրեան Հ. Դափայէլ թ.  
Ա.ի վակըքին արդիւնաւոր Մատենադարանա-  
պետն ու Դիւնանապետը՝ գերյ. Հ. Խաչակ Ա.  
Սրապեան, յանձն առաւ սոյն կենսագրութիւնն  
ընդորինակել եւ տպագրութեան սրբագրու-  
թիւնները հոգաց ամենայն իոդմատթեամբ:  
Կենսագրութիւնս հրատարակուեցաւ “Հանդէս  
Ամսօրեայ, ի 1906, 205, 250, 325. եւ  
1907, 7, 47, 76, 109, 169, էջերուն մը:

Սոյն կենսագրութիւնը տպագրութեան  
տալու ժամանակ՝ դիտաւորութիւնս էր իսծի  
մատչելի վաւերագիրներով անոր ստուգութիւնը